

Իթիֆազը միւսէլէս, տիկէր Թարաֆ-
տա Ռուսիա իւր ծրարնսս պուլուսեալ
Միւսէլիֆին նէթիֆէի միւթալեաթը պէր
վէճնի արի տիր:

Իթալիա տէվէթի պիր էնէպի մէմ-
լէթիֆինտէն մուսվէնէթ կէօրմէքսիդին
մուհարէպէնէ մուգալէմէթ իաէմէնէ-
նէք կիպի կէօրմէնէթ, չիւնքի, վէ-
սաթի նազարէսի գայմէնէ վէ խա-
րապ իտիֆի պիր ֆարիդ իւր ազատ
օլուսեալ մուշ իսթիգրազտան պաշտա պիր շէյ
օլմաեազ տըր: Պուստան գաթիֆա-
զար իթալիանըն պահրի վէ պէրրի գուզ-
վէթիֆինտէն ֆայտէլի սուրէթտէ խըզ-
մէթ իաէպիլէնէքսի տէ չիւպէնէլի տիր:

Ալմանիա՝ զուզվէթի օլուսեալ վէ
քիւշիւք ֆազաթ մուսթազա պիր տո-
նաեալ մալիք օլուս, իթիֆինտէ արա-
րապընտա տա հէր շէյ, հաթթա էն ճիւ-
զի թէֆէրուսթա գաաար մուհարէպէ
իչին հազըր տըր: Օրտուսեալ հալը սէ-
ֆէրէ վազ իտիֆէսի էմրի վէրիտիֆտէն
օն կիւն սօնրա, մէյտառը հարպտա 2
միլիօն 519,918 քիւշի պուլուսեալպիր,
վէ պու ճէսիմ օրտուսեալ 4(1) միլիօն
իւրա հազըր քարառը, վէ միւթէմէլպիր
պիւտէնէսի վար տըր:

Ալթիֆիա-Մաֆար՝ պիւսիւք պիր
մուհարէպէ գէմանընտա, պէտէլիտէ տէր-
հալ թէնտիկէնէ մէնպուր օլմաազ
իւզրէ, գապիմի նազարէ իսրառը մէն-
պուրիկէնէ պուլուսեալ տըր: Լա-
քին զուսեալ իտիֆէ ֆուրթուսեալ
1848տէ վէ 1866տա օլուսեալ կիպի վէ
տահա միւթէմէլ սուրէթտէ գարըն գո-
եալիկէնէ տիր:

Արուսիա՝ ինթիֆաթ ալթուսեալըն
մալիք տըր, լաքին մուհարէպէ էսնա-
սընտա միւսիլիքի էնէպիլէնէ օլան պօրմ-
լարընէ ֆարիդին վիրմէքտէն տուր օ-
լաւազ տըր: Ինթիֆաթաթ տաթիլիկէն
իչին տէ լազըմ օլուսեալ գաաար գա-
պիմի նազարէ շըքարառը տըր:

Ճրարնսս՝ հէր նէ գաաար չիմի պիւտ-
նէնէ մուգաթա իչինտէ իսէ տէ, միլ-
լէթ իսթէտիկէ, եաթստ 1870տէ օլուսեալ
զուսեալ, պազը ուզաղը կէօրմէնէն
րուսեալ ուսուր թէնչիլիք իթիֆէրի
թաաարտէ, պիսսուսեալ մուհարէպէ
իտիֆէ տիր:

Ր Ո Ւ Ս Ի Ա

Րուսիոյ յուլիս 25տէ Բէթրէսպուրկտա,
Ջար հազրէթիֆինտէն գըզը տուր Քը-
սէնիա Ալէքսանդրօվիանըն՝ Ջարըն տա-
եալը կրան տիւք Միլիֆին օլուս կրան
տիւք Ալէքսանդր Միլիֆին օլուս իւս-
մի իգտիվաճը ինրա գըզընը տըր: Օ
կիւնիւ տէվէթ վէ խուսուսի պանգա-
լար Թաթիլ իթիֆ, վէ սապահլանըն
արտ արտա ճէր Թօթաթըլարազ, զիւնէ-
թին պաշտանըն խապէր վէրիմիլ տիր:
Էօյլէտէն իւր սաաթ սօնրա տալէթի-
լէր Բէթրէսպուրկտա սէրառընտա Թօթաթըլ
վէ Սինօք ազալարըլա րէհապիլի պաշ-
լընա մէվէթի իչալա իթիֆէր տիր: Պուս-
լարտան սօնրա էլիլիլէր, ֆէվզէլաւտէ
մուրախխալար, վիւթէլա, տէվէթ մէ-
մուրլարը, գաաարըլար վէ սաթի տուր
մուշար տըր: Էրթէլէր՝ ինթիֆօրմա,
գաաարըլար տաթիլ Րուս հապաղը կիւնի-
միլիլէր տիր:

Կէլիլիկէ Թուսլէթի պիթաթիտէն սօն-
րա, պաշ Թէրիֆաթըն՝ կրան տիւք Մի-
խալիօվիչէ կիտէրէք, իսպարը քէյֆի-
նէթ իթիֆէլէ, օ տաթի, Ջար իւր Ջա-
րէվիլէն հազըր օլուսեալըն պիւտիլիլէ
տիր:

Էօյլէտէն 5 սաաթ սօնրա 21 Թօթա-
թըլարազ, տիւսիւնէրիլէր, սէրառըն
քիւսիսիլէ կիթաթիլէր խապէր վէրիլ-

միլ տիր: Տիւսիւնիւն ինրապընտան սօն-
րա, կէլիլի իւր կիւսէյի Ջար վէ Ջարէ-
վիլէ Թէնէքթիլէրիլէր, վէ տիւսիւն-
նիլէր տէ Թէպիլիլէրիլէր արդ իլիլիլէր
տիր: Օն բարէ Թօթ իւր րէսմի իգտի-
վաճըն իթիֆաթ իւրա իտիլիլէ տիր: Կի-
նէ ալտէթտէ, սէրապտա պիւսիլէ պիր
զիգաթէթ վէրիլիլէ, վէ հէր Թարաֆ-
տա գաաարտիլ տօնաեալ ինրա օլուս-
մուշ տուր:

Ճուստա իթիֆէսի կիւնիւ ալընա պիր
Թէլէկրաֆինտէն կէօրէ, կէլիլի իւր
կիւսէյի արապա իւր պիր քէօրիլէ ի-
գէրիլիլէն կէլաթիլէր սըրապտա, պիր
իտիլիլէն տիւսիլիլէ տիր: Կէլիլիտէ
եալընը պազը Ուֆիլիլէ պէրիլէր հաաըլ
օլուս, կիւսէյիլէ պիր շէյ օլմաազը,
ֆազաթ արապառը ալըրմա եարալան-
մըլ տըր:

Շ Ա Ր Գ Տ Ա

ԳԱԹՈՒԹ ՐՈՒՆԴԱՆԻ ԹԱՐԻԳԱԹԱՐԸ

Շարքտա պուլուսեալ րուսեալի Թա-
րիգաթլար իչին ծրարնսս տէվէթի Թա-
րաֆինտան վէրիլէն 700,000 ֆր. Թաթ-
սիսաթտան 25 պին ֆրանքընէն թէն-
զիլիլէն՝ ծրարնսս Մէլիլիլէ մէպուսանընտա
պիր գաթ Թէքիլիլէ իթիլիլէ տիր: Պու-
միւսիսպէթլէ զազէթառն պիրի իլպու-
թէնչիլի հազընտա պահլա, վազը օ-
լան թէքիլիլէ մազէտի՝ մէքթիլ ֆը-
րանքլարըն սուրէթի իսթիֆալիլէն նա-
զարը տիգաթը տալէթ իթիֆէտէն ի-
պարէթ օլուսեալըն իֆաթտէ իլիլիլէ,
վէ տիկէր պիր զազէթա տաթի, մէքթիլ
թէնչիլի թէքիլիլէն միւթալէտա պիլիլէ
նաթ օլմաաղըն, չիւնքի զիլէր օլու-
նա թարիգաթլարըն սէմիլիլէրիլէ Բէք-
պիւսիլէ օլուսեալ կիպի, իթալիա տէվ-
լէթիլիլէ, Շարքտա իթիլիլէ իթիլիլէ
րուսեալ չիլիլէրիլէ 1 միլիօն ֆրանքտ
գաաար վիրմէկէ պաշտաղըն տաթի
տէրիլիլէ իթիլիլէ տիր: Պու հիսապա
ծրարնսս վէ իթալիա՝ Շարքտա գաթօ-
լիք րուսեալի ճէմիլիլէրիլէն սէնէտէ
85,000 էրա վէրիլիլէ:

ՁԻՆ ՎԷ ՃԱԲՈՆ

Մէքթիլ իթի տէվէթ արաաընտա մու-
հարէպէ տէվաթ իթիլիլէ օլուս, հէր
նէ գաաար գաթի պիր հարապ վուգու-
պուլմաաղըն իսէ տէ, ալընա խապէրիլէ-
րէ պազըլընտա, Ճարօնլուար իլէ մու-
գաթիլիլէրիլէրիլէր գապանըլար տըր:
Շանկայտա չըքառն Հուրառա նամ Ձին զա-
զէթաաղ տաթի Ճարօնլուարըն Ձինիլ-
լէրտէն իլէրտէ պուլուսեալըն պիլ-
տիրիլէր: Օն իւր զըրհը՝ 14 պիւսիլէ
սէֆիլիլէրիլէ մուհարազա իթիլիլէ, Շէմալ-
քօեա 5500 Ճարօն ասթէրի, վէ 3 այլըք
էրգազ վէ մուհիլիլէ չըքարմըլար տըր:
Ճարօնլուարըն՝ Գորէնառն Յիւզան վէ
Ժէն-Սան նամ պաշլըն իմանլարընտա
3000 ասթէրիլէրիլէ վար տըր: Իւզուր իթի
իմանտա Բէք չօք մուհիլիլէ Ճարօն թի-
նարէթ կիւսիլէր պուլուսեալ տըր: Շիմիլիլէ
Իթիլիլէ իթի Թարաֆ տա Թօթաթ-
մազտա օլուս, պիրի գաաարտան, տիկէ-
րի տէնիլիլէն ինապ իտէն նօքթալարա
ասթէր կէօնտէրմէքտէ տիր, լաքին Ճա-
րօնլուար՝ Ձին տօնանաընըն իլ կէօր-
մէմէսիլիլէն զիլիլէն իսթիֆաթտէ իտի-
կօրլար: Ճարօնլուարըն ճուստա իր-
թէսի կիւնիլէ Ձինիլիլէ իւզէրիլէ Բէք-
րար զալէպէ չալարազ, տիւսիլէ ասթէ-
րիլիլէն 50(1) քիւշիլէ վէ մէնրուհ
իթիֆէրիլէ Բարիստէն ալընա պիր Թէ-
լէկրաֆինտան ալընա իւզէրիլէն
հիւսեալ, իչինտէ պուլուսեալ Ճարօնլու-
լարա Բէք չօք էքիլիլէր վէրիլիլէ,

վէ էքիլիլիլէ գաառն վէ ճօնուգ օլան
պու տաէմէրիլէ չար թուլմուշար տըր:
Ձին պաշ գօմանտանը՝ պու հարէքթիլ
ինրա իտիլիլէրիլէ Թէնտիլիլէ իթիլիլէ կի-
պի, մաշէլիլի ինիլիլէ գօնսօլուսեալ տա
Թարգիլէ վէրիլէ, վէ Թուլուսեալ էսիլ-
լէրի պրապտըրմըլ տըր: Ճարօ-
նիլիլէն պաշլընա չէհիլիլէրիլէն, իլէ
ֆիթուսեալըն գաաանըլ օլմաաղընա
մէպիլիլէ, չէնիլիլէր ինրա գըլընմըլ տըր:

ՃԵՐԻՄԻՉՏԷ ԶԷԼԶԷԼԷ

Շէհրիմիլ հարէքթիլիլէն ինիլիլէ
իչին Բարիստէ թօթալան ինիլիլէն
իլիլիլէ տէքթիլիլէ՝ 47,775 ֆրանքա
պալիլ օլմուշ տուր: Մ. Նիգօլա
Ջարիլիլէ վէ գէվէնի՝ Պիւսիլիլէ-
տաաթիլ Րուսիլիլէ չիլիլէրիլէն թա-
միրի իչին 100 իլրա վէրմիլիլէ տիր:
Շէհրիլէ մանէթիլիլէն ինիլիլէ գօ-
միսիլիլէն ալիլիլէ Շիլիլէրիլէ իւլիլէ
միւսիլիլէ Հիւսէյիլիլէ 4380. Թան-
թալիլէ տէ Խալիլա պէյ 7560 զրուշ
կէօնտէրմիլիլէ տիր: Շիմիլիլէ գա-
տար ճէման 2,271,710 զրուշ թօթ-
լանմըլ տըր: Ինիլիլէ միւսիլիլէն
գօմիսիլիլէն՝ քէնտիլիլէ թէնիլիլէ
լէն ալիլիլէրիլէ թէվիլիլէ իթիլիլէն էվ-
վէլ, տէվիլիլէ պէլիլէ տիր: մարիլիլէ-
թիլիլէ վէ խաստէթէն թապ իտիլիլէ
րուսեալլար իւզէրիլիլէ նէ միգտար
էլիլիլէն գէլիլէն միւսապ օլ-
տուգլարըն վէ խանէլիլիլէ թէք-
րար ինիլիլէ միւթաթիլիլէ օլմաաղը-
լարըն գաաար իտիլիլէն գաաար
վէրիլիլէ տիր: Իլիլիլէ, չըքառն
չարիլիլէ կիւնիլէ, Տէրիլիլէն թա-
հարէքթիլիլէն իչին վէրիլիլէն
թէաթըլ օլուսեալ ինիլիլէն հաաըլաթը
26,000 զրուս պալիլ օլմուշ տուր:
Ալմանիա իմթիլիլէ օլուսեալ պուլա-
եա կէօնտէրմիլիլէ 10 պին մարգըն
նըքթիլ՝ հարէքթիլիլէն ինիլիլէն, վէ
նըքթիլ տիլիլէրիլէ տէ Գուլիլիլէ-
տաթիլ իլման մէքթիլիլէն թաթիլիլէ-
նէ հաաար իտիլիլէն տիր: Ալլըս-
թիլիլէ իմթիլիլէ օլուսեալ իթիլիլէ
տիլիլէ 10,000 ֆր. ըն տաթիլ 6 պին հա-
րէքթիլիլէն ինիլիլէն, գուսուրուս տա
Ալթիլիլէ մէքթիլիլէն թաթիլիլէն
նա գուլիլիլէն ինիլիլէն տըր: Հէյպէ-
լիլէ Րուսիլիլէն իլիլիլէ մէքթիլ-
պիլիլէն թաթիլիլէ իչին 205 իլրա ինիլիլէ
վէրիլիլէ օլան Մ. Թէօտօր Մալիլիլէ
տաթիլ՝ 205 իլրա տա Րուսիլիլէ միւս-
սիլիլէն խալիլիլէն թաթիլիլէ ի-
լիլիլէ իլմա իլիլիլէ տիր: Բազար
կիւնիլէ Թէրապիլիլէ Սըմըր Բալէս
օլմէլիլէն, գէլիլիլէ միւսապիլիլէն մէն-
ֆաաթընա պիր պալիլ վէրիլիլէն
տիր: Ալթիլիլէ իլիլիլէ Րուսիլիլէ
րօթիլիլէրիլէ ինիլիլէն ճէմիլիլէ իչին թէ-
չէպիլիլէն պուլուսեալ տաաղըն
լար: Թօթալանազ ինիլիլէ՝ Րուսիլիլէ
թաթիլիլէն էվէ կէօնտէրիլիլէն տիր:
Մարիլիլէ Օսմանլը պաշ չէպէն-
տէրիլիլէն միւսապիլիլէ Մ. Պալիլիլէ
1000 ֆրանք իլմա իլիլիլէ տիր: Պու
քէրիլիլէն պիլիլէն միւսիլիլէն
տան միւսիլիլէն պիր ինիլիլէն գօմի-
սիլիլէն թէնչիլիլէ օլուսեալազ, ճէմիլիլէ
իւսաաթա իլիլիլէն իտիլիլէ տիր:
Մանաթըլըն տաթիլ, վիլիլիլէն
մէքթիլիլէն պուլուսեալ պէյ էվիլիլէ իլիլիլէ

Կասէթի թաշլընտա պիր գօմիսիլիլէ
թէնչիլիլէ օլուսեալազ իլիլիլէն մուսաթ-
լէնէ իլիլիլէն իլիլիլէ տիր: Մը-
սըր մէնիլիլէն նուգաար ինիլիլէն նուսաար
քաշա 50, վէ սաթիլ նազրիլար 20չէր
մըսըր իլրապը իլմա իլիլիլէ տիր:
Պիլիլէ սանաղընտա 26,612 զրուշ
թօթալանազ Տաթիլիլէ նէքարէթիլ-
նէ կէօնտէրիլիլէ, վէ սաթիլ ինիլիլէ-
լէլ մէմիլիլէ տէվաթիլիլէն պու-
լուսեալ տուր: Պէյօլլուսեալ քա-
լիլ Րուսիլիլէ սէֆալիլիլէ իսանէթիլ
նաաըն հարէքթիլիլէ արգտան խա-
սարտիլիլէ օլան ճիլիլէրիլիլէն թա-
միրաթը, էվվէլիլէ թաթիլիլէ օլուսեալ
վազըլտան գիւսաթ իլիլիլէն ի-
տէնէլիլիլէն, հէյպէթիլիլէ սէֆալիլիլէ
անազ նոթիլիլէն ալ իլիլիլէն
տա Պէյօլլուսեալ տէնէ Պէյօլլուսեալ
նազլ իտիլիլէն էվէ տիր: Գա-
տիլիլէն ճէմ օլուսեալ ինիլիլէն պի-
լիլիլէն ճէմիլիլէն 45 ֆրանք իլ-
րապը գաաար օլուսեալ տուր: Շու-
էսանտէ Ժէնիլիլէ նէհիլիլէ իւզէրիլիլէ
վէվէլիլէն պուլուսեալ միւսիլիլէն
Մ. Պօրիլիլէն գըզը 100 իլրա, վէ Խը-
տիլիլէ հազրէթիլիլէն վալիլիլէն 250
մըսըր իլրապը իլմա իլիլիլէ տիր:

ՁԷԼ ԶԷԼԷԼԷԼԷ

Յուլիլիլէ 24իլիլէն կիւնիլիլէ իլիլիլէ
լանէթիլիլէն էօտէմիլիլէ, վէ յուլիլիլէ 31տէ
Միլիլիլէն, վէ 28տէ Գոնիլիլէ վիլիլիլէ
թիլիլէն Սարթաթա վէ Անթաթա
չիտէթիլիլէն պիրգաաար տէֆա, վէ
պազը միւսաթաթա խաթիլիլէն սար-
աթիլիլէ վուգուս պուլուսեալ իսէ տէ, պիր
կէօնտա սաթաթըլ օլմաաղը տըր:

Սիլիլիլէն առաաընտա վուգուսիլիլէն
ալընմըլ գէլիլիլէն տաթիլ ալընա մա-
լիլիլէն նէքարէն, Ալիլիլէն նամ մա-
հէլիլէն սարթիլիլէն չիտէթիլիլէ, վէ
խասաթաթ տա օ նիսպէթա պիւսիլիլէ
օլմուշ տուր: Ճիլիլիլէ գէյլիլիլէն խա-
նէլիլէ իլիլիլէն էսնաաընտա Թարիլիլէ
լարտա օլուսեալընտան, նուսթաթա
զիլիլէն թէնչիլիլէ օլմաաղը տըր: Ջաթ-
ֆարանա վէ Ասիլիլէ Անթօնիլիլէ նամ
մաշէլիլէ խալիլիլէ խասաթաթ օլուսեալ
լարը կիպի, Ջաթֆարանա 6 վէթի-
եաթ վէ պիր խալիլիլէ մէնրուհ օլմուշ
տուր: Սիլիլիլէն վուգուս պուլուսեալ
տիր պիր գէլիլիլէն իւր գէյլիլիլէ խա-
րապ օլուսեալ Րուսիլիլէն օգոստոս 10
թարիլիլիլէն ալընա պիր թէլիլիլէն
անլալընտ:

Ս Ա Ր Ր Ա Ֆ Ի Յ Է

Սօսիլիլէն Ժէնիլիլէն տը լ'Ամբիլ Թ-
թօնա պանգաաըն կէլիլիլէ ճուստա իր-
թէսի կիւնիլիլէ Օսմանլը պանգաաընտ
ազտ օլուսեալ հիսսէտարան մէլիլիլէ ու-
մուսիլիլէն պանգաաըն Թաթիլիլէ մէմու-
րու Մ. Լա Յիլիլիլէն թանգիլիլէն օլ-
տուսեալ իրաթըլ օ օգուսեալ տուր:
Կէլիլիլէն ապրիլիլէն հիսսէտարանըն՝ սէր-
մանէլիլիլէն թէնչիլիլէ օլուսեալըն սը-
րաաա, 18,227 իլրապը մաթիլիլէն
գաաղը օլմաաղէ, օ ալտան պէրու Թա-
թիլիլէ մէմուրու 10,833 իլրա տահա նազա
հուսուլէ կէթիլիլէ, վէ հիսսէտարանըն
մաթիլիլէն 7394 իլրաաա իպարէթ
գաաղը տըր:

Մէքթիլ մէնիլիլէն Թաթիլիլէն ուսու-
րա տէվաթ իթիլիլէն միլիլիլէ կէլիլիլէն
եօգսա պիր հէյպէթիլիլէ սարաթիլիլէն
Բէլիլիլէ 4800 իլրա թէնչիլիլէն մուգա-
պիլիլիլէն պանգաաըն պազըլիլիլէ մաթ-
լուսաթըն գէնտիլիլէն տէրիլիլէն իթ-

ԿԻՃԷ ԱՏԷՄԻ

Ռիկոպէր՝ սեփական մասնաւոր անլա-
համաւարազ ,

— Շիրմի նէ՝ երաճաղող , տէյի
սորտու :

— Սէն չոճուղու Բարիսէ կէօթիւրէ-
ճէքսին :

— Եւլընը՞ քո մը :

— Էվլէթ , Պէն տէ շիւպէնէ մանէլ
վիրմէմէք իշին արապաւը թէսլիմ իթ-
մէք իւզրէ Էթամբա ալտէթ իտէճէնիմ :

— Էյ չոճուղ աղաւթս :

— Արապաւա սիւտ վտր տըր , իշի-
րիսին :

— Հէր շէյի տիւշիւնիւնսրտուն . լա-
քին պէնիմ չոճուղ տատալըր իթմէք-
լիկիմ՝ էրէյիճէ միւլըր պիր վազիթէ
տիր : Պունտան տա զաթիւնազար եօլ-
տա եազաւը էլէ վիրէպիլիւրիմ :

— Պիր ան էվլէլ շոմէնթէր զա-
թարնա ռաքիլ օլմազլա , զէյիթիւթ-
տէն քիմէ խապիւրտար օլմազտան , Բա-
րիսէ վաւըլ օլապիլիւրին , վէ պիր քէր-
րէ Բարիսէ վաւըլ օլտո՞ւն մու . . .

— Օհ , Բարիսէ վաւըլ օլտո՞ւն , պիր
շէյտէն զօրգմամ . . .

— Հ. Մարշան սանա սէյլէտիմ՝ մի :

— Էվլէթ . . . էվլէթ , պիր շէյտէն
զօրգմա :

Արապա սիւրաթլէ հարէքէթ իթտի ,
վէ Մարի-Աննա , արապաւըն հարէքէթի
պէշիլին սալլամմաւը երիսնէ կէշտիլին՝
տէն , աւլա ուեանմատըր , Պու չոճուղ՝
պէնազ վէ կիւլ իշինիւնտ օլուպ , քիւ-
շիւք վէ իրէք կիւլի ինճէ սալլարընը
քէօքիւ ինճու տանէսի կիւլի թէրտլն
րարաւազտա օլմազլա , Աննէլմ՝ հայ-
րան օլմազտա , վէ տիւշիւնմէքտէ իտի ,
էվլէթիթ Կլէրին չոճուղու տա պէյ-
լէ իտի՝ տէյի տիւշիւնտիւքճէ , վէ էր-
քէք եաթսօտ զըզ օլան թօրնուեւն ա-
ւլա կէօրէմէնէնիլ խաթրընա կէլտիւք-
ճէ , խըրա ու հիտտէթիւնտէն նաշի պիր
կէօնա էսէրը թիգաթ հիսս իթմէմէք-
տէ իտի :

Չոճուղա պաշտըղընտա , բէտէրինին ,
վալտէսինին խոստաւիլլէ Մազսիմիլիէ-
նին քէտէրինի տիւշիւնմէքտէ , վէ անլէ-
րին քէտէրինտէն վէ քէնտիլինիլ ախաղ
ինթիգաւմընտան տօլաւը մազղուն օլ-
մազտա իտի :

Էթամբա եազլաշտըղընտա , Ան-
սէլմ արապաւըն տուրտուրուպ ,

— Սէն արապաւտան աշաղընա էն ,
տէտի :

— Բէք էյի :

— Բարիս զաթարը ազ վազըթտան
կէշէնէք տիր :

Ռիկոպէր սաաթընա պաշարազ ,

— Օն տազըզտան կէշէր , տէտի :

— Պիզէ տէ օլազըմ տըր . պէն ալ-
տէթ իտէճէնիմ , վէ չոճուղուն զայպու-
պէթի կէօրիւտիւկիւ զէման , սէն զա-
թէն ուզազլանմըլ օլաճազսն :

Ռիկոպէր արապաւտան էնտի . Ուզազ-
տան թրէնին տիւտիւկիւ իշիտիլիպ ,
Աննէլմ՝ եէտիւնտէք պիր իշէ սիւտիւ
վիրէրէք , վէ իթթէսի կիւն պուլուլմազ
իւզրէ օշօլլէշէրէք , Ռիկոպէր , չոճուղ
իւլէ պիրիւքտէ նապէտիտ օլտու :

Աննէլմ՝ շէհրէ տօղրու եօլուէնա տէ-
վամ լտիպ , Լիօն տ'Օր օթէլինէ ալտէ-
թիւնտէ , պէյիլիլին եուլարընը օթէլինէ
թէսլիմ իլէ ,

— Պու կիւն էյի իշէր կէօրաւիմ ,
տէտի :

(Տէվամի)

Ս Ա Ր Ա

Սինիլլըրին չէքիւմէսի . սինիլ խաթարըր՝ պին տէֆա թէն-
րիւպէ իտիլմիլ օլան եէ կէտնէ ուսուլ իլէ քեաթիլէն շիֆաթէրի
օլուրար :

Թաֆարիւթը հազիլ ռաթօրթօնուն իթասընտան վէ ճէվապ ի-
թասը իշին քօթա բուլու իրաւինտէն սօնրա , մէքթուպ իլէ սու-
րէթի թէտապի պէտան օլունուր :

Այլիտէքի ատրէսէ միւրաճաւթ օլունա .

OFFICE SANITA
57, Boulevard de Strasbourg
PARIS

ԲԱԶԱՐ ՕԹԹՕՍԱՆ

ՍԱՀԻՊԻ

ԳԱԼԵՏՈՆԻԵՆ

Գալաթատա թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի
իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-
րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-
լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ
Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ
պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ
նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա
չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր
իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-
նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ
Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք
բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-
պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ

պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ

նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա

չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր

իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-

նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ

Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք

բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-

պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ

պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ

նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա

չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր

իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-

նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ

Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք

բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-

պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ

պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ

նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա

չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր

իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-

նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ

Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք

բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-

պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ

պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ

նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա

չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր

իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-

նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ

Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք

բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-

պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ

պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ

նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա

չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր

իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-

նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ

Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք

բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-

պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ

պուլունտուղու կիւլի , զաթիւթ նէֆիս թիւլլէր , տաեանքըր զուճալար , հօլ

նէվ Ամէրիգան պէյլէրի , զաթըն , չոճուղ վէ էրքէք էլպիսէլլէրի իշին ալէա

չուխալար վէ Հինտ զուճալարը վէ լէվազիլմաթ , վէ թէքէինսթըր . զէյիթիւր

իշին հէր ճինստէն տամազօլար , սուֆրա էօրթիլլէրի , հապիլլէր , հազըր-ֆա-

նէլալար , բէրտէլլէր , շալլար , պաւսա բէրտէլլէր վէ հէր նէվ էվրօրա էէ

Իրան հալլարը մէվնուտ տուր , Մէքիւր էմթա , կէրէք թօրտան վէ կէրէք

բարչա բարչա ֆիրուսթիւնտէ ֆիեթաթնա պիր ֆարգ օլմաւըպ , այն/ Իսթան-

պուլտա թիւնէն ֆիեթաթըր օլունուղու պէտան օլունուր :

Թիւնէլ սօգաղընտա 41, վէ տէրօսու . Իսթանպուլտա թիւնէնըլարտա 21

Մ. Գալիլիլիօս՝ միւլթէրիլլէրինիլ պիր զաթ տահա քէսպի խօշնուտիլլէրի

իշին մէքիւր Բազար Օթթօսան նա՞ մաղազաւը քիւշատ վէ մախուսէն էվ-

րօրաւա սէյիւնաթ իլէ , էն մէշուր ֆապրիգալար էմթաւար օլարաք քիւլ-

լիէթիլի նէֆիս էլէալար թէտարիք իլէ իշուլ մաղազաւը թէնէնիլ իթ միւրաթ

Շէյլէքի , էն սօն մօտալարտան օլարազ պիր խալիլ զուճալար մէվնուտ